

12671

ԱԼՈԿԱՎՈՐԻ ԾՐԱ Տ

Ա Հ Տ Ա Յ Տ Գ Ե Խ Ո Ւ Շ

# ՀԱՐՈՒԹԵԼ



ՎԱՐԴԱՎԱՆԵՑ

Ա. Ա. Զ Ր Ա Մ Ս Ե Խ Ո Ւ Շ

891.71

9.34

Տպ. ՎԱՐՈՆ

Փարիզ

1927

891.71

9-34

ՄԱՏԵՆԱՐԱՐ «ԼՈՒՍԱՐԱՆ» ԹԻՒ 3

05 FEB 2007

19 NOV 20

Ա Հ Ց Ս Ո Ւ Զ Ե Խ Ո Ւ Վ

# ՀԱՐՈՒԱԾԼ

1802  
38



VAHRAM SÉVOUNI  
LIBRAIRIE-EDITION  
5, AVENUE QUINOU  
ET-MANDÉ (SEINE)  
FRANCE

ԹԱՐԳՄԱՆ ԵՑ

ՎԱՀՐԱՄ ՍԵՎՈՒՆԻ



16.07.2013

12671

## ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Բժշկութեան ուսանողը՝ Մէլէր, և Մոսկուայի նկարչական, ճարտարապետական և արձանագործական գպրոցին աշակերտը, Ռիպնիքով, իրիկուն մը, եկան իրենց բարեկամին, իրաւաբանական ուսանող, Վասիլէվիլի մօտ, և առաջարկեցին անոր երթալ իրենց հետ Ս... փողոց:

Վասիլէվ՝ երկար-բարակ մտմտաց հաւանութիւնը տալէ առաջ, յետոյ, խկոյն վերարկուն առնելով հետեւցաւ անոնց:

Ան՝ իր ընթերցումներէն և ըսի-ըսաւներէն միայն կը ճանչնար հասարակաց կիները, և ոչ մէկ տաեն չէր այցելած անոնց բնակած տուները: Ան գիտէր որ կան ցոփակեաց կիներ որոնք, ճակատագրական պարագաներու լուծին տակ, — միջավայր, գէշ զարդացում, հարկագրութիւն, եւլն, — կը հարկագրուին ծախուիլ: Այդ կիները չեն ճանչնար մաքուր սէրը, չ'ունին զաւակ և չ'ունին գատողական կարողութիւն: Անոնց մայրերն ու քոյրերը կ'ողբան իրենց վրայ, մեռած համարելով զիրենք: Գիտութիւնը չարիք մը կը սեպէ, և այրերը կը գուգեն զիրենք: Բայց՝ հակառակ այդ բոլորին, անոնք կը մնան մարդկային արարածներ, Աստուծոյ պատկերին նման շինուած: Անոնք կը գիտակցին

իրենց մեղքին և կը յուսան փրկութեան ու կ'ակնկաւեն զայն. անոնք կարող են, ամենալայն չափով, ասոր առաջնորդող միջոցները օգտագործել: Ճիշդ է որ մարդկային ընկերութիւնը չմոռնար բնաւ մարդոց անցեալը, բայց չ<sup>է</sup> որ Աստուծոյ աչքին, Մարիամ Եգիպտացին միւս սուրբերէն ստորագաս չնկատուիր:

Երբ փողոցին մէջ, պատահէր որ Վասիլիկվ ինկած կին մը, կամ անոնցմէ մէկուն պատկերը տեսնէր երգիծաթերթի մը մէջ, ան իսկոյն կը մտաբերէր պատմութիւնը զրո կարգացած էր ատենին:

«Մաքուր և անշահախնդիր երիտասարդ մը, կորսուած կոնջ մը սիրահարած ըլլալով, ամուսնութեան կը խնդրէ զինքը, բայց այս վերջինը՝ ինքզինքը նմանորինակ երջանկութեան մը անարժան համարելով, ինքնզինքը կը թունաւորէ:»

Վասիլիկվ թվեր ծառողիին վրայ բացուող պկտիկ փողոցներէն մէկուն մէջ կը բնակէր: Երբ իր բարեկամներուն հետ գուրս ելաւ ան, ժամը գրեթէ 11ն էր: Զիւներ էր առաջին անգամ ըլլալով և ամէն բան այդ նոր ձիւնին ներդաշնակութեան տակ թաղուեր էր: 0դը ձիւն կը բուրէր. ձիւնը կը կանչէր քաղցրօրէն ոտքերուն տակ. գետինը, տանիքները, ծառերը, ծառողիները, ամէն ինչ ճերմակ էր, քնչքուշ, նոր, և տուները նախընթաց իրիկուրնէ ուրիշ երեւոյթ մը առեր էին: Ցոլացայտները կը վառէին աւելի պերճանքով, օգը թափանցիկ էր, կառքերը նուազ աղմուկ կը հանէին, և մարդուս հոգիին մէջ զով, թեթեւ սառուցիկ օդին հետ, այդ փափկամազ ու նոր ձիւնին ճերմակութեան նմանող զգացում մը կը յարնէր:

Հակառակ կամքիս՝ դէպի ափունքն այդ խաւար... սկսաւ երգել Խէնօրի հաճելի ձայնով մը բժկութեան ուսանողը:

Կը տանի զիս ուժ մ'անծանօթ...

Զրադացն ահա'... փլատակ է դարձեր...

Գոռաց արուեստագէտը:

Զրադադն ահա...

Վերսկսեց բժշկութեան ուսանողը, աչքերը վեր առած, և զլուխը տիրօրէն ճօճելով,

... փլատակ է դարձեր...

Լոեց, ու չմտաբերելով, ճակատը քերել սկսաւ, ու երգեց այնքան բարձր ու այնքան լաւ որ անցորդները զինքը կը զիտէին:

Ատենօք, այստեղ, երբ ազատ էի,

Սէլն ազատ կուգար զիս գտնել...

Երեք երիտասարդները մտան ճաշարան մը և առանց իրենց վերաբեռները հանելու, երկերկու պրզտիկ գաւաթ վօտիկա խմեցին ծառայասեղանին առջեւ:

Երկրորդ գաւաթը խմելու պահուն, Վասիլիկվ տեսնելով անոր մէջ խիցի մանր կառը մը, գաւաթը իր կարճատես աչքերուն մօտեցնելով, քննեց զայն երկարօրէն և յօնքերը պոստեց: Բժշկութեան ուսանողը սխալ գաղափարի տարաւ անոր արտայայտութիւնը և ըսաւ. —

— Ի՞նչ կը նայիս: Կ'աղաչեմ, փիլիտոփայելու տեղը չէ այստեղ: Վոտկան շինուած է խմուելու համար, թառափը ուտուելու, կիները՝ անոնց հետ զրօսնելու, և ձիւնը վրան կոլսելու համար: Իրիկուն մըն ալ մարդու կերպարանք ա՛ռ...

— Բայց՝ ըստ ի՞նչ է որ..., ըստ Վասիլիկվինդալով:

Վոտկան իր կուրծքը կը տաքցնէր: Ու ան կը դիտէր իր բարեկամները գուրգուրոս աչքերով, կը հիանար անոնց վրայ և մինչեւ խակ կը նախանձէր անոնցմէ: Ի՞նչ հաւասարակշռութիւն կար այդ առողջ, հուժկու և զուարթ մարդոց քով: Ինչքան պարագծուած ու ջինջ էր ամէն բան անոնց մտքերուն և հոգիներուն մէջ:

Անոնք կ'երգեն, խելայեղօրէն կը սիրեն թատրոնը, անոնք կը նկարեն ու կը խօսին պէտք եղածէն աւելի շատ, անոնք կը խմեն և, յետոյ, յաջորդ օրը գլխացաւալ չ'ունին: Անոնք բանաստեղծական են և վատթարքնքուշ և աներկիւզ: Անոնք գիտեն ե՛ւ աշխատիլ ե՛ւ ձանձրանալ և՛ աննպատակ ծիծաղիլ և՛ յիմար բարբանջանքներ պոռթկալ: Անոնք եռանդուն են, պարկեշտ, անձնուրաց, և, որպէս անհատներ, իրմէ ստորադաս չեն, ինք, այս՝ վասիլիկվ, որ կը վերլուծէ իր իւրաքանչիւր քայլը, իր իւրաքանչիւր խօսքը, որ թերահաւատ է, խոհեմ և միշտ պատրաստ՝ ամենապատիկ բանի մը վրայ ահաւոր վիճաբանութիւն յարուցանելու:

Եւ վասիլիկվ կ'ուզէր, իրիկուն մը, գոնէ, ապրիլ իր ընկերներուն պէս, յանձնուիլ և ձերբազատուիլ իր խակակշուն: Հա՞րկ է վատկա խմել: Պիտի խմէ, եթէ մինչեւ խակ յաջորդ օրը գլուխը ցաւէն ձաթի: Կիսերուն քով պիտի տանին զինքը, պիտի երթայ: Պիտի ծիծաղի, պիտի ընէ յիմարութիւններ, և անցորդներու կատակներուն զուարթօրէն պիտի պատասխանէ...:

Ճաշարանէն գուրս ելաւ ան շատ զուարթ: Իր բարեկամները հաճոյք կը պատճառէին իրեն. մէկը՝ իր լայնեղը ու ձմոթկուած գլխարկով, արուեստագէտներու

յատուկ անկանոն ձեւերովը, և միւսը բարեկեցիկ մարդու թաւիչէ գրակով, որ քիչ մըն ալ զարդացած գընչուներու սեփականութիւնը գարձած է կարծես: Զիւնը, ցոլացայտներու տժգոյն կրակը և անցորդներու կօշիկներուն ակնյալայնի սեւ հերքերը նմանապէս հաճելի կը թուէին իրեն: Միջավայրը, մէկ խօսքով, հաճելի էր իրեն, և մանաւանդ այդ պայծառ երանդը, միամիտ, գընքուշ և կարծես կուսական, զոր տարին երկու անգամ միայն կարելի է դիտել.— Երբ առաջին ձիւնը կը ծածկէ ամէն բան, և գարնան, լուսաշատ օրերուն կամ լուսնոտ գիշերներուն, երբ գետերուն սառը կը հալի:

Հակառակ կամքիս,

ոկտաւ շնչել ան,

... Դէպի ափունքն այդ խաւար կը տանի զիս ուժ մ'անձանօթ... .

Շարունակ, և առանց պատճառի, այդ միեւնոյն երգը կը կրկնէր ան և բարեկամներն ալ միասին, այնպէս որ երեքը մէկ մեքենաբար մոլտալով հանգերձ, իւրաքանչիւրը իրեն համար կ'երգէր:

Վասիլիկվի երեւակայութիւնը կը գործէր սակայն և կը պատկերացնէր իրեն թէ ինչպէս, տասը վայրկեան չ'անցած, ինք և իր բարեկամները պիտի երթային գուռ մը զարնել, թէ ինչպէս պիտի ուղղուէին անոնք կիներուն մօտ պղտիկ, մութ նրբանցներէն և մութ սենեակներու մէջ, թէ ինչպէս, տիրող խաւարէն օգտըւելով, ան լուցկի մը պիտի բռնկեցնէր և պիտի տեսնէր վշաազին զիմակ մը և մեղաւոր ժպիտ մը: Խարտիշաներ կամ թուխ անծանօթուհին, սպիտակ շապիկ

մը հազած պիտի ըլլար, մազերը ձգած։ Անարեկած լոյ-  
սէն, և ծայր աստիճան վրդոված, ան պիտի գոչէր։—  
«Տէ՛ր իմ, ի՞նչ կ'ընէք։ Շուտով մարեցէ՛ք»։

...Հրապարակը հասնելով, բարեկամները շեղեցան և  
հասան իսկոյն պղտիկ փողոց մը զոր անունովը միայն  
կը ճանչնար Վասիլիէվ։

Նշմարելով լուսացայտ փայլուն պատուհաններով  
տուններ, երկու շարքի վրայ, մեծաբաց դռներով, և լր-  
սելով գաշնակներու և ջութակներու շէնշող ձայները,  
որոնք դուրս կը թռէին բոլոր դռներէն և տարօրինա-  
պէս իրարու կը խառնուէին, հեռաւոր տեղ մը, մթու-  
թեան մէջ, եւ տանիքներուն վրայ, անտեսանելի նը-  
ւագախումբի մը տպաւորութիւնը ձգելով այսպէս, Վա-  
սիլիէվ զարմացած ըսաւ։

— Այս որչա՛փ տուներ։

— Ասոնք ի՞նչ են պատասխանեց բժշկութեան ու-  
սանողը։ Լօնտօնի մէջ, ասոր տասնապատիկն է։ Եւ  
այնտեղ, մօտաւորապէս հարիւր հազար կիներ կան։

Կառապանները, փողոցին մէջ, հանգարտորէն նը-  
տած էին իրենց աթոռներուն վրայ։ Մայթերէն՝ կ'եր-  
թեւեկէին մարդիկ որոնք միւս փողոցներուն մայթե-  
րէն անցնողներէն տարբերութիւն չ'ունիին։ Ոչ ոք կ'ա-  
ճապարէր, ո՛չ ոք կը սուզուէր իր օձիքին մէջ, ո՛չ ոք  
գլուխը կը ցնցէր ի նշան յանդիմանութեան կամ գար-  
շանքի . . . Եւ՝ այդ անտարբերութեան, գաշնակներու  
և ջութակներու ձայներուն խառնաշփոթութեան, լու-  
սացայտ պատուհաններուն, մեծաբաց դռներուն մէջ,  
հում, անպատկառ, խիզախ ու կայտառ բան մը կը զգար

մարդ։ Ամենօք՝ գերիներու վաճառումը երեւութապէս  
նոյնքան զուարթ ու աղմկալից վիճակի մը մէջ տեղի  
կ'ունենար, և մարգոց գէմքն ու քալուածքը միեւնոյն  
անտարբերութիւնը կը վկայէին։

— Սկիզբէն սկսինք, ըսաւ արուեստագէտը։

Ու բարեկամները մտան անձուկ նրբանցքէ մը ներս,  
ուր տկար լոյս մը կը պլազմար։ Երբ անոնք գուռը բա-  
ցին, սեւ թիկնոցով մարդ մը, սպասաւորի կիսայարդար  
գէմքով, մրափուն աչքերով, գեղնած բազմոցի մը վրա-  
յէն ոտքի ելաւ ծուլօրէն։ Լուսացարանի և քացախի հոտ  
կուգար չորս կողմէն Բժշկութեան ուսանողը և նկարի-  
չը կանգ առին շնմին վրայ և վիզերնին երկարած,  
սենեակէն ներս սկսան նայիլ։

— Պօնա սէրա, սինիօրի, ՈՒկուէթթաւիւկէնօթի-  
թրավիաթա, սկսաւ արուեստագէտը բեմական բարեւ  
մը տալով։

— Հավանաւթարաքանօքիսթօլէթթօ, ըսաւ բր-  
ժշկութեան ուսանողը, գտակը կուրծքին վրայ սեղմած  
և խոնարհած։

Վասիլիէվ, հեռուն, հտեւը, կը կենար։ Կ'ուզէր թէկ  
հաճելի նորութիւնով մը իր բարեւը դրկել և բաներ մը  
ըսել, բայց ժպտիլով միայն բաւականացաւ ամօթի  
զգացումին մօտեցող նեղութիւն մը զգալով։

Եւ անհամբեր սպասեց արարողութեան վերջին։  
Տասնը եօթնէն տասնը ութը տարեկան խարտեաշ աղ-  
ջիկ մը երեւցաւ զբան առջեւ, կտրուած մազերով, կա-  
պոյտ, կարճ շրջագգեստով, սպիտակ ասեղ մը կուրծքին  
վրայ,

— Ինչո՞ւ զբան մօտ կը կենար, հարցուց անիկա-  
չանեցէ՛ք ձեր վերարկուները և ներս մտէք։

Բժշկութեան ուսանողը և նկարիչը ներս մտան շարունակելով իրենց խտալիքէն բառերուն շարանը: Վասիլիէվ, վեհերոտ հետեւեցաւ անոնց:

— Պարոններ, ըստ ծառան կոշտ ու կոպիտ ձևով մը, ձեր վերարկուները: Այդ ձեւով ներս չեն մտներ:

Խարտիշահեր աղջիկէն զատ, սրահին մէջ, յաղթանդամ կին մը կար, մարմնեղ, հոլանի, որ ոսւսական տիպար չ'ունէր բնաւ: Դաշնակին մօտ նստած, ան իր ծունկերուն վրայ վիճակ կը բանար: Ուշադրութիւն ըշգարձուց ներս մտնողներուն:

— Ուր են միւս կիները, հարցուց բժշկութեան ուսանողը:

— Թէյ կը խմէն... ըստ խարտիշահերը: Ստեփան, պոռաց յանկարծ, դնա կնիկներուն ըսէ որ ուսանողներ եկած են:

Քիչ յետոյ՝ երրորդ աղջիկ մը ներս եկաւ: Կապոյտ գիծերով կարմիր շրջազգեստ մը կը կրէր ան: Թանձը ու անձաւսկ ներկ մը կը ծածկէր անոր գէմքը: Մաղերը սքօղեր էին ճակատը: Զահանգած աչքերը կը դիտէին առանց քթթումի: Հազիւ ներս մտած՝ ան սկսաւ երգել հասարակ ձայնով մը: Անկէ վերջ երեւցաւ չորրորդ աղջիկ մը, և ասոր յաջորդեց հինգերորդ մը ...

Այս բոլորին մէջ, Վասիլիէվ նոր և հետաքրքրական բան մը չտեսաւ բնաւ: Իրեն այնալէս եկաւ որ, տեղ մը, և յաձախ տեսած էր արգէն այդ սրահը, գաշնակը ոսկեզօծ երիզով միջակ հայելին, զարդասեղը, գծաւոր շրջազգեստը, աղուաշացած և անտարեր դէմքերը, մէկ խօսքով բոլորը առանց տարբերութեան: Ատոր փոխարէն, կիսախաւարը, հանգստութիւնը, խորհուրդը, մեղքին ժպիտը զոր կը յուսար գտնել, ատոնցմէ ոչ մէկուն հետքն անգամ չէր նշարեր:

Սովորական էր ամի՞ն բան, անշուշտ և հետաքրքրական ըլլալէ զուրկի: Միակ բանը որ ուշը գրաւած էր, ճաշակի սոսկալի պակասն էր, որ կարծես մասնաւոր դիտումով, կը տարածուէր սենեակին մէկ ծայրէն միւսը, զարդարանքները, անպատկառ նկարները, շրջազգեստները, զարդասեղը, բոլորը, բոլորը: Յատկանշական, մասնայատուկ բան մը կար այդ ճաշակի պակասին մէջ:

«Որչափ աղքատ ու ճղճիմ են ասոնք խորհեցաւ Վասիլիէվ: Իմ տեսած այս բովանդակ փուն բաներուն մէջ, ո՞ր բանն է որ կարող է փորձութեան ենթարկել բնականոն մարզը և մղել զինքը մէկ բուպիի փոխարէն կենդանի արարած մը ծախու առնելու զազբելի մեղքը գործելու: Ես չեմ մեղազրեր այն մեղքերը որոնք կը գործադրուելն շարժառիթ ունենալով փայլը, գեղեցկութիւնը, շնորհը, տարփանքը, ճաշակը, բայց ի՞նչ կայ այստեղ, կը հարցնեմ, ի՞նչ պատճառով մարդ այստեղ կը մեղանչէ: Ահ... պէտք չէ խորհիլ...»

— Ե՛յ, մօրուսաւոր, (\*) ըստ խարտիշահերը, գինի ապսարէ մեղի:

Վասիլիէվ, յանկարծ, լրջութիւնը կորսնցուց.—

— Հաճոյքո՞վ... ըստ ան՝ կրթութեամբ խոնարհելով: Միայն թէ, պիտի ներէք ինծի, տիկի՞ն, ես... ես, պիտի չխմեմ ձեղի հետ: Ես չեմ խմերու...»

Հինգ վայրկեան անցած, բարեկամները կ'ուղղուէին դէպի ուրիշ տուն մը:

— Ինչո՞ւ գինի ապսարեցիր... կ'ըսէր իրեն բրժկութեան ուսանողը, նեղսրտած: Ի՞նչ անխելք միլիոնատէր...: Դուն այդ ձեւով օդը նետած եղար վեց բուպին:

(\*) Հասարակաց կիները այս անունը կուտան իրենց այցելող այբուն:

— Բայց չէ որ ան փափաք յայտնեց, ըստ Վասիլիեվի: Ինչպէս կ'ուզէք որ իրեն հաճոյք չպատճառէի . . .

— Հաճոյքը անոր չէ որ պատճառած եղար, այլ տանտիրուհին: Տանտիրուհիները՝ այն ամենապարզ պատճառներով որ այդ բանը իրենց շահ կ'ապահովէ, կը ստիպեն զիրենք որ իրենց յաճախորդներուն դրամ ծախսել տան:

Զրադացն ահա' . . .

Ակսաւ երգել նկարիչը . . .

Փլատակ է դարձեր . . .

Ուրիշ տան մը մէջ, միջնասենեակին մէջ մնացած ըլլալով, բարեկամները սրահէն ներս չմտան: Առաջին տան պէս, սեւազգեստ մարդ մը, մրափուն աչքերով, ոտքի ելաւ բազմոցին վրայէն: Դիտելով այդ ծառան, անոր գէմքը, անոր մաշած թիկնոցը, Վասիլիէվ խորհեցաւ: — «Պարզուկ մարդ մը ուրաեղերէն անցած պէտք է ըլլայ բախտին բերումով այսպիսի տեղ մը ծառայ ըլլալէ առաջ . . . Ուր էր սա մարդը ասկէ առաջ... ի՞նչ կ'ընէր: Ի՞նչ բան կը սպասէ գետ իրեն: Ամուսնացած է: Ուր է ասոր մայրը: Գիտէ՞ որ զաւակը սպասուոր է այստեղ»:

Եւ Վասիլիէվ, այնուհետեւ, իւրաքանչիւր նոր տան մէջ, ամէն բանէ առաջ ինքնարերաբար իր ուշը դրաւ ծառային վրայ: Ասոնց մէկուն մէջ, այսինքն չորրորդ տան մէջ, ծառան կարձահասակ էր, տկարակազմ, չոր, և բաժկոնին տակ կը կրէր ահազին շղթայ մը: Ան ընթերցումով մը զբաղած ըլլալով նորեկներուն ուշագրու-

թիւն չդարձուց: Վասիլիէվ, զինքը երկար բարակ քըննելէ յետոյ, խորհեցաւ թէ անոր պէս մարդ մը, կրնար գողնալ, սպաննել կամ սուստ տեղը երգում ընել: Հետաքրքրական էր արզարեւ անոր գէմքը: — լայն ճակատ մը, մոխրագոյն աչքեր, տափակ պղտիկ քիթ մը, նուրբ շրթունքներ աղուաչացած և տխմար արտայայտութիւն մը, նման նապաստակի մը ետեւէն վազող մատզաշ շան մը արտայայտութեան: Վասիլիէվ խորհեցաւ որ նպատակայարմար պիտի ըլլար այդ մարդուն մազերուն դպչիլ, ասոնց կարծր կամ փափուկ ըլլալը հասկնալու համար: շան մը մազին չափ կարծր պէտք էին ըլլալ անոնք:

3

Նկարիչը որ երկու գաւաթ գինի խմած էր, զինովցաւ և շինծու գրգռութիւն մը ունեցաւ:

— Ուրիշ տուն մը երթանք, հրամայեց ան իր թեւերը օդին մէջ ձօճելով: Ես ձեզ պիտի առաջնորդեմ գէպի լւաւագոյնը...

Եւ տանելով իր բարեկամները իր լւաւագոյն կոչած տան մէջ, ան յամառօրէն փափաք յայտնեց խմբապար մը սարքել: Բժշկութեան ուսանողը թէեւ հակառակեցաւ, որովհետեւ հարկ էր մէկ ըրուպի տալ նուազածուներուն, բայց վերջ ի վերջոյ ո՛չ միայն հաւանեցաւ այլ և անոր պարընկերը եղաւ: Այմբապարը ծայր տուաւ:

Ամէն ինչ նոյնքան յոտի երեւոյթ մը ունէր նաեւ այս լաւագոյն տան մէջ: Միեւնոյն նկարները, միեւնոյն հայելիները, և նոյնը վերջապէս կիներու մազերուն յարդարանքը և իրենց հագած շրջազդեստները: Վասիլիէվ, դիտելով իր շրջապատը, հագուստները և լն...

կուգար այն եղրակացութեան որ ճաշակի պակասը չէր  
որ կը տիրէր մասնաւորապէս այլտեղ, այլ այնպիսի  
բան մը զոր կարելի էր անուանել Ս... փողոցին ճա-  
շակը և մինչեւ իսկ ո՞նք, և զոր կարելի չէր դանել  
ուրիշ ո և է տեղ մը, բան մը՝ որ կատարեալ էր իր  
տգեղութեան մէջ, և ժամանակի ընթացքին ուռնացած:  
Ութը տուներ յաջորդաբար թափառելէ վերջ, շրջագ-  
դեստիներուն գոյնը, երկար պոչաւոր փեշերը, պոռոտ  
ժապաւէնները, նաւաստիի ծովագոյն հագուստները,  
գոց մեղուշ շաբաները այլեւս զինքը զարմացումի մէջ  
չէին ձգեր: Ան կը հասկնար որ այդ բոլորը հարկաւոր  
էր այնտեղ, ան կը հասկնար այլեւս որ եթէ կիներէն  
մէկը լաւ հագուած կամ պատէն վար ուրիշ ոճով  
պատկեր մը կախուած ըլլար, փողոցը իր հանգամանքը  
կորսնցուցած կ'ըլլար:

«Ի՞նչ անձարտարօրէն կը ծախուին, խորհեցաւ  
անիկա: Միթէ անոնք չեն գիտեր որ գինին իրապէս  
զգլիքի ու հմայիչ է երբ գեղեցկութիւնը կ'ընկերանայ  
անոր, և կը պահուի, երբ գեղեցկութեան պատեանովը  
պարուրուած է... համեստունակ, սեւ շրջազգեստներ,  
տժգոյն գէմքեր, տխուր ժպիտներ, և կիսալոյար, շատ  
աւելի ազգեցութիւն պիտի գործէին քան այս կոշտ ու  
կոպիտ պածուձանքները: Ի՞նչ ապուշ են: Եւ եթէ  
անոնք չեն հասկնար, թո՞ղ յաճախորդները սորվեցնեն  
անոնց այս բոլորը...»

Մուշտակով զարգարուած լեհական տարագով աղ-  
ջիկ մը մօտեցնաւ իրեն և նստաւ:

— Համակրելի թխահեր, ինչո՞ւ չէք պարեր, հար-  
ցուց իրեն: Ի՞նչո՞ւ այդքան տխուր էք:  
— Որովհետեւ նեղացուցիչ է:  
— Բան մը հրամցուցէք մեզի և ձեր նեղութիւնը  
կ'անցնի:

Վասիլիէվ չպատասխանեց: Վայրկեան մը չ'անցած,  
խօսք բացաւ և հարցուց: —

— Քանիի՞ն կը պառկիք:  
— Ժամը 6ին մօտերը:  
— Եւ քանիի՞ն կ'ելլէք:  
— Երբեմն 2ին, երբեմն ալ 3ին:  
— Եւ ի՞նչ կ'ընէք այն ատեն:  
— Սուրճերնիս կ'առնենք և ժամը 7ին կը ճա-  
շնք:

— Եւ ի՞նչ կ'ունենաք ճաշելու:  
— Սովորաբար... կաղամբի ապուր մը, եղնակէզ  
մը (պիւֆթէք) և պտուղ մը: Տիկինը լաւ կը խնամէ  
աղջիկները: Բայց ինչո՞ւ կը հարցնէք ինծի այդ բոլորը:  
— Այնպէս, խօսած ըլլալու համար:

Վասիլիէվ կը փափաքէր շատ աւելի ուրիշ բաներու  
մասին ալ խօսիլ այդ աղջկան հետ: Ան բուռն փափաք  
մը ունէր գիտնալու թէ ուրիշ՝ էր անիկա, թէ իր ծնող-  
ները կ'ապրէի՞ն և եթէ կ'ապրէի՞ն գիտէի՞ն անոր հոն  
ըլլալը, թէ ի՞նչպէս ինկած էր այդ տան մէջ, թէ  
արգեօք ուրա՞խ էր ան, գոհ կամ տխուր և կամ սեւ  
մտածումներուն տակ ճնշուած, թէ վերջապէս կը յու-  
սա՞ր օր մը իր այդ վիճակէն գուրս գալ... Բայց  
չկրցաւ գտնել սկիզբի խօսքը, ոչ իսկ այն ձեւը զոր  
պէտք էր տալ իր հարցումներուն անդադանապահ չ'ե-  
րեւնալու համար: Երկար ատեն մտմտալէ վերջ,  
հարցուց:

— Քանի՞ տարեկան էք:  
— Ութսո՞ւն, պատասխանեց աղջիկը, ծիծաղը  
շրթունքին գիտելով արուեստագէտը որ ձեռքերը և  
ոտքերը կը խաղցնէր, պարած ատեն:

Յանկարծ, առանց պատճառի քրքիջ մը արձակեց  
ու շնական խօսքերու շարք մը պոռթկաց: Վասիլիէվ,

ամօթէն զգետնուած և չգիտնալով ի՞նչ դիրք բոնել, ժպանեցաւ, կարծես ճնշուած: Միակն եղաւ ժպառզ, իսկ միւսները, իր բարեկամները, ինչպէս նաև նուազածուներն ու կիները ուշադրութիւն չ'ըրին աղջկան խօսքերուն, որպէսթէ բան լսած չ'ըլլային:

— Բան մը հրամցուցէ՛ք կրկնեց աղջիկը:

Վասիլիէվ, անոր շրջազգեստին ճերմակ զարդարնքէն և ձայնէն գարշելով, հեռացաւ անկէ:

Իրեն այնպէս կուգար որ օդի պակաս կար սենեակին մէջ, այնքան որ կը խեղդուէր: Իր սիրաը սկսեր էր յամրօրէն տրոփել, բայց այնքան զօրաւոր կերպով մը որ կարծես մուրձի հարուածներ կ'իջեցնէր. — մէկ, երկո՛ւ, երե՛ք:

— Երթանք այստեղէն, ըստ ան նկարիչին թեւէն քաշելով:

— Կեցի՛ր, աւարտեմ:

Մինչ նկարիչն ու բժշկութեան ուսանողը խմբապարը կը վերջացնէին, Վասիլիէվ, չ'ուզելով նայիլ կիներուն, կը քննէր նուազածուները: Վայելուչ ծերունի մը, ակնոցաւոր, դաշնակ կ'ածէր: Ան Պազէն մարածախտին կը նմանէր: Շէկ մօրուքով երիտասարդ մը, վերջին նորաձեւութիւնով նազուած, ջութակ կը նուագէր: Ո՛չ չորցած էր անոր գէմքը և ո՛չ ալ աղուաշ արտայայտութիւն մը ունէր, այլ ընդհակառակը, մատզաշ ու կրակոտ, մտաւորականի մը տիպարն ունէր անիկա, ձաշակով և վայելչօրէն հագուած: Զգացումով ալ կը նուագէր: Կրկին հարց մը ուրիմն... Ծերունին և երիտասարդները ինչպէ՞ս այդակ ինկեր էին: Ամօթչէին զգար արդիօք այդակ ըլլալով: Ի՞նչ բանի վրայ կը խորհէին կիները գիտելով:

Եթէ քաղցած մարդիկ, ցնցոտիներ հագած, մոայլ, գինով, զառամած գէմքերով, դաշնակ և ջութակ ածէին

այդակեղ, անոնց ներկայութիւնը հասկնալի պիտի ըլլար: Բայց՝ այս անդամ, Վասիլիէվ այլեւս բան չէր հասկնար: Ան յիշեց անբարոյական կնոջ պատմութիւնը զոր կարգացեր էր, և հասաւ այն եղրակացութեան որ այդ մարդկային գէմքը, մեղքին ժպիտը շրթունքին, ոչ մէկ հասարակ գիծ ունէր իր առջեւ պարզուող այդ տեսարանին հետ: Իրեն այնպէս կը թուէր որ ինկած կիներ չէին միայն իր տեսածները, այլ ուրիշ աշխարհ մը, մեկուսացած, օտարօտի և իրեն անծանօթ աշխարհ մը, Եթէ ատկէ առաջ այդ միեւնոյն աշխարհը տեսած ըլլար թատրոնը կամ կարգացած ըլլար անոր նկարագրութիւնը, հաւատք ընծայած պիտի չ'ըլլար հաստատապէս:

Կրկին անդամ քրքիչ մը արձակեց և միեւնոյն շնական խօսքերու շարանը պոռթիաց դարձեալ աղջիկը: Վասիլիէվ գարշեցաւ: Շիկնած՝ գուրս ելաւ ան իսկոյն:

— Կեցի՛ր, պոռաց նկարիչը, կուգանք:

4

— Պարած ատենս, սկսաւ պատմել բժշկութեան ուսանողը, երբ երեքն ալ փողոց ինկան, ընկերունիիս հետ խօսակցութիւն մը ունեցանք: Իր կեանքի վէպին մասին էր: Հերոսը՝ Սմօլինսքի հասարակ հաշուակալ մըն է եղեր, ամուսնացած և հինդ գաւկի տէրս: Աղջիկը, տասնհօթը, տարեկան, կ'ապրի եղեր հօրը և մօրը քով որոնք օճառ և մոմ կը ծախեն եղեր:

— Բայց ինչպէ՞ս կրցեր է զինքը համոզել:

— 50 բուպէի աշխատելուն գնելով անոր: Անհաւատալի՛ բան է:



«Ան իր «կնկան» պատմութիւնը պատմել տուերէ, խորհեցաւ վասիլիկվ և ես չյաջողեցայ այդ բանն ընել առաջ իմինիս:

— Պարոննե՛ր ըստ ան, ես տուն կը վերագառնամ: Ի՞նչո՞ւ:

— Որովհետեւ ես չեմ կրնար հոս մնալ: Եւ յետոյ, այս բոլորը նեղութիւն ու գարշանք կը պատճառեն ինձի: Հոս ի՞նչ կայ զուարթ. Եթէ միայն մարդիկ ըլլային, լա՛ւ, բայց անոնց տեղ վայրենիներ ու անառուներ կը տեսնեմ: Ես կը մեկնիմ. դուք, ուզած նիդ ըրէք...

— Զէ՛, Կրիշա՛, իմ Կրիկօրիս, իմ թռչնիկս... ըստ նկարիչը քաղցրիկ ձայնով մը, Վասիլիկվը գրկելով, հոս եկո՞ւր... Տուն մը եւս, և թող անկէ վերջ անիծւած ըլլան բոլորն ալ: Կը պազատիմ:

Համոզեցին Վասիլիկվը — և սանդուխէ մը վեր հանեցին զի՞նքը: Գորդ, ոսկեզօծ բազրիք, գուռը բացող գոնապան, միջնասենեակը զարդարող որմազարդ, — միշտ Ա... փողոցին ոճը, բայց այս անդամ կատարելու թեան հասած:

— Ճշմարի՛տ ըստ Վասիլիկվ, վերարկուն հանելով, թողէք որ տուն վերագառնամ:

— Ո՞չ, ո՞չ, սիրելիս ըստ նկարիչը. զի՞նքը վիզէն համբուրելով, քմահաճ մի ըլլար . . . Կրիկօրի՛, բարեհամբոյը եղի՛ր քիչ մը . . . Միասին եկանք և միասին պիտի մեկնինք: Ի՞նչ անսուն:

— Բայց ես փողոցը կը սպասեմ ձեզի: Հոս խօսքը վկայ կը գանիմ բոլորէն ալ:

— Ո՞չ, ո՞չ, Կրիշա՛ . . . Եթէ կը գանիս, դուն զիտէ միայն: Կը լսե՞ս: Դուն զիտէ՛ միայն:

— Պէտք է բոլորին առարկայօրէն նայիլ, ըստ, լուրջ չեշտով մը, բժշկութեան ուսանողը:

Վասիլիկվ ներս մտաւ ու նստաւ: Իր բարեկամներէն և իրմէ զատ, սրահին մէջ բազմաթիւ յաճախորդներ կային: — Երկու հետեւակազօրաց սպաներ, քունքերուն վրայ արծաթ մազերով, ճաղատ պարոն մը, ուսկի ակնցողվ. հողագիտական վարժարանի երկու անպես ուսանողներ, և գերասանի երեւյթով ծայր աստիճան գինով մը: Այդ պարոններուն հետ զբաղած ըլլալով, կիները ուշագրութիւն չդարձուցին Վասիլիկվի: Ասոնցմէ մէկը միայն, Այսայի հաղուստով, քովընտի նայւածք մը նետեց, ժպտեցաւ և յօրանջելով ըստաւ: —

— Ահա՛ սեւուկի մը . . .

Վասիլիկվի սիրտը կը բարախէր և գէմքը կ'այրէր: Ան կ'ամցնար իր ներկայութենէն, նայելով այդ յաճախորդներուն, և կը գանէր ու կը տառապէր: Ան կը տառապէր, այո՛, խորհելով որ, պարկեշտ ու իր նմանը սիրող երիտասարդ մը ըլլալով, (գէթ այդպէս կը համարէր ինքզինքը մինչեւ այդ օրը) կ'ատէր այդ կիները գարշանք միայն զգալով անոնց նկատմամբ: Ու չ'ը մեղքնար, իր գատողութիւններուն մէջ, ո՛չ այդ կիները, ո՛չ նուազածուները և ո՛չ ալ ծառաները:

«Ասիկա առաջ կուգայ անկէ որ չեմ փորձեր զիրենք հասկնալ, կը խորհեր անիկա: Բոլորն ալ մարդկային արարածներէ աւելի անբան անասուններու կը նմանին, և սակայն անոնցմէ, խորաքանչխորը ինձի պէս մարդ է և ինձի պէս հոգի կը մը կրէ: Պէտք է զատելէ առաջ, հասկնալ զիրենք . . .»

— Կրիշա՛, պոռաց նկարիչը, մի՛ երթար: Ապառէ մեղի:

Եւ անյայտացաւ:

Քիչ յետոյ բժշկութեան ուսանողն ալ անյայտացաւ: «Այո՛, շարունակեց մտմտալ Վասիլիկվ, պէտք է փորձեմ զիրենք հասկնալ: Անկարելի՛ է՛, այլապէս»:

Եւ սկսաւ, ուշի ուշով, խորապէս քննել իւրաքանչիւր կնոջական դէմք, մեղքին ժպիտը փնտռելով այնտեղ . . կամ այն է որ ան գէշ գիմագէտ մըն էր, և կամ կիներէն ոչ մէկը մեղապարտ, յանցաւոր չէր ամենօրեայ տաղակութեան և կամ գոհացումին արտայայտութիւնը միայն կը կարգար: Աղուաշացած աչքեր, աղուաշացած ժափաներ, խոպտ ձայներ, շնական շարժումներ և ոչի՞նչ աւելի: Աղահովաբար, կիներէն ամէն մէկը, իր անցեալին մէջ, ունեցած էր իր պատմութիւնը հաշուակալի մը հետ, և յիսուն բուզինոց ճերմակեղնի խայծ մը: Ու հիմա, սուրձէն, երեք պնակ կերակուրէն, գինիէն, խմբապարէն և մինչեւ ժամը շը քընանալէն զատ, անոնցմէ ոչ մէկը ուրիշ երջանկութիւն մը չէր ճանչնար:

Մեղքին ժպիտը չգտնելով, Վասիլիէվ սկսաւ փնտռել էն ուշիմ դէմքը: Իր նայուածքը կանգ առաւ տժգոյն դէմքի մը վրայ, մրափուն եւ յոգնասպառ: Անոր տէրը, սեահեր աղջիկ մը, ոչ երիտասարդ, զանակաւոր, շրջազգեստ մը հաղած, նստած էր թիկնաթոռի մը վրայ եւ աչքերը տախտակամածին զամած, կը մտմտար: Վասիլիով սկսաւ ժուռ զալ սենեալին մէջ, և, կարծես դիպուածով, զնաց անոր քովով նստիլ:

«Հասարակ բանով մը սկսինք» ըստ ան մտովի:

— Ի՞նչ գեղեցիկ է ձեր հաղած շրջազգեստը, ըստ անոր, բազկակալին ոսկեթել խանթուոր բոնելով:

— Ձեր տեսածէն տարբեր չէ, պատասխանեց աղջիկը ծուլօրէն:

— Ո՞ր տեղէն էք:

— Հեռուէ՞ն... Զէրնիքով...

— Շատ աղուոր տեղ է արդարեւ: Մարդ այնտեղ հանգիստ կ'ընէ:

— Մարդ չեղած տեղը հանգիստ կ'ընէ արդէն: «Մեղքը որ բնութիւնը նկարագրել չեմ գիտեր, խորհեցաւ վասիլիէվ: Զէրնիքովի գիւղանկարները նըկարագրելով կարողանացի թերեւս զինքը շարժիլ: Ի՞նչ ապուշ եմ, Աստուած իմ:»

— Կը նեղանաք դուք այստեղ, հարցուց Վասիլիէվ:

— Բնական է որ, նեղացուցիչ է հոս:

— Ուրեմն ինչո՞ւ չէք մեկնիր:

— Ո՞ւր երթամ: Մուրալո՞ւ:

— Լաւագոյն է մուրալ քան այստեղ ապրիլ:

— Դուք մուրացած էք բնաւ:

— Այո՛, երբ արձանագրուելու համար պէտք եղած դրամը չունէի: Եւ յետոյ եթէ մուրացած իսկ չ'ըլլայի, շատ գիւրին է ըմբռնել... Մուրացիկն ազատ է եւ ինքնիշխան, իսկ դուք այստեղ ատրուկ մը:

Աղջիկը ճապկանց և կիսաբաց աչքերով հետեւեցաւ ծառային որ սէլսի ջուր եւ գաւաթներ կը տանէր ափսէի մը մէջ:

— Գինի հրամցուցէք ինծի, ըստ:

Ու կրկին յօրանջեց:

«Գինի... խորհեցաւ Վասիլիէվ: Եթէ ասոր եղբայրը կամ մայրը այս վայրկեանին ներս մտնէին, ի՞նչ պիտի ըսէր անիկա: Եւ ի՞նչ պիտի ըսէին անոնք: Կ'երեւակայեմ իր խմելիք գինին...»

Յանկարձ՝ լացեր լսուեցան: Յարակից սենեակէն ուր ծառան ջուրն ու գաւաթները տարեր էր, խարտիշահեր մարդ մը դուրս ելաւ հապճեպով, կարմրած, եւ չարահայեաց աչքերով: Ասոր կը հետեւէր տանտիրունին, գէր և յաղթանգամ, որ կաշկանդող ձայնով մը կը պոռար:—

— Ո՞չ ոք թոյլատրած է ձեզ կիներն ապտակել:  
Զենէ լաւագոյնները կուգան այստեղ եւ չեն ծեծեր զա-  
նոնք: Շարլաթա՛ն:

Իրարանցում մը տեղի ունեցաւ: Վասիլիէվ, զար-  
հուրած գեղնեցաւ... Առնթերակից սենեակը, հեծկլ-  
տանքով, անկեղծօրէն մէկը կուլար, այնպէս ինչպէս նա-  
խատուած մարդիկ կուլան: Եւ ան հասկցաւ որ, ստու-  
դիւ, ճշմարիտ արարածներն էին այդտեղ ապրողները,  
որոնք ինչպէս ամենուրեք, հաւասար չափով դիտին  
վշտանալ, տառապիլ, լալ եւ օգնութիւն աղաղակել...:  
Իր անհանդուրժելի ատելութիւնը եւ գարշանքը տեղի  
տուին ընդուալ գթառատ զբացումի մը առջև: Նախա-  
տողին գէմ զայրացած՝ ան խոյացաւ դէպի քովնտի  
սենեակը: Սեղանին մարմարին վրայ ուղիղ, շիշերու  
շարքին մէջէն ան տեսաւ վշտագնած եւ արտասուալից  
դէմք մը: Զեռքերը երկարեց անոր, ընդառաջ քայլ մը  
առաւ, բայց խակոյն ետ քաշուեցաւ ան սարսափած...  
Լացող կինը գինով էր:

Սահելով աղմկոտ մարդոց քովէն, որոնք խարտի-  
շահեր յաճախորդին շուրջ հաւաքուեր էին, ան քաջու-  
թիւնը կորսնցուց, եւ երախայի մը պէս սկսաւ վախ-  
նալ: Իրեն այնպէս եկաւ որ այդ անձանօթ աշխարհին  
մէջ, զոր չէր հասկնար, պիտի գային ու պիտի նետ-  
էին իր վրայ, զինքը ծեծելու և շնական խօսքերու  
տարափին տակ ճգմելու համար...

Ու վերարկուն առած, ան հապճեպով խոյս տուաւ  
սանդուխէն վար:

Տունին մօտ պատնէշին կրթնած, ան կը սպասէր  
որ իր բարեկամները դուրս ելլէին հոնկէ: Դաշնակնե-

րու և ջութակներու ձայները, շէնչող ու ժպիրն, գրգր-  
ոիչ ու տխուր իրարու կը խառնուէին տարտամ քառս  
մը կաղմելով, և այդ շփոթութիւնը առաջուան պէս,  
տանիքներուն վրայէն կուգար կարծես, մութին մէջ  
նուագող անտեսանելի նուագախումբէ մը: Այդ խաւա-  
րին խորը շարժող ձերմակ կէտեր կը տեսնուէին: Զիւնն  
էր որ կ'իյնար: Խորերէն լոյսին մէջ զալով, փաթիլները  
կը գարձգարձէին ծովորէն, բարուլի նման, և կ'իյնային  
գետին աւելի զանգագորէն: Անոնք կը գառնային խուռ-  
ներամ Վասիլիէվի շուրջ, իր մօրուքին, արտեւանունք-  
ներուն, թարթիչներուն կառչելով . . . : Կառապանները,  
ձիերը և անցորդները ձերմէկեր էին:

«Ինչպէս կ'ըլլայ որ ձիւնը չ'ամչնար այս փողոցին  
մէջ իյնալով, խորեցաւ Վասիլիէվ: Անիծեալ ըլլան  
այս տուները»:

Սանդուխէն վագելով իջած ըլլալուն համար, սը-  
րունքները կը գոզզվային: Եւ կը հեւար ան որպէս թէ  
զառիվերէ մը բարձրացած ըլլար: Սիրտը ուժգնորէն կը  
բարախէր: Տագնապանքին տակ, ան կը ցանկար կարե-  
լի եղածին չափ շուտով փախչիլ այդ փողոցէն և տուն  
վերադառնալ, բայց, միւս կողմէ, կը փափաքէր նաեւ  
իր բարեկամներուն սպասել և անոնց ընկերակցութեամբ  
անցունել իր ցաւագին տպաւորութիւնը:

Կային բազմաթիւ բաներ զորս չէր ըմբռնած անի-  
կա: Առաջուան պէս, այդ կորսուած կիներուն հոգինե-  
րը, իրեն համար, կը ներկայացնէին խոշոր զալսնիք  
մը, աւելի խոշոր ապահովաբար քան իր երեւակայածը:  
Եթէ ինքզինքը թունաւորած մէջսպարտ կինը անբա-  
րոյական աղջիկ կ'անուանուէր, գժուար էր ուրեմն ա-  
նուն մը գտնել, անուն մը տալ այն բոլոր աղջիկնե-  
րուն որոնք կը պարէին հիմա այդ խառնածայն նուա-

գով և որոնք երկար, չնական նախադասութիւններ կ'արտարերէին մասնաւոր հաճոյքով մը կարծես:

«Մոլութիւնը գոյութիւն ունի, կը խորհէր անիշտ կայ, բայց անոնց քով ո՛չ մնդքին գիտակցութիւնը կայ և ո՛չ ալ փրկութեան յոյն ու ակնկալութիւնը: Կը ծախուին ու ծախու կ'առնուին անոնք, գինիին և գարշանքին մէջ կը ծովակլուին, բայց ապուշ են ոչխարներու պէս, անտարբեր և բան չեն հասկնար: Տէ՛ր իմ, Տէ՛ր իմ»:

Նոյնքան պայծառ էր նաև իրեն համար որ մարդկային արժանիք, անձնականութիւն, աստուածային պատկեր և նմանութիւն կոչուող բաները խորապէս պղծուէր էին այնտեղ, «միահամուռ», ինչպէս կ'ըսեն գինեմոլները: Եւ ատիկա Ա . . . փողոցին մէջ և տիսմար կիներուն յանցանքը չէր միայն:

Եւ նորանոր մուլթ մատծութիւնը, որոնք անձանօթ էին գեռ իրեն համար, սկսան զինքը տանջել:

Ուսանողներու խումբ մը, ձիւնէն ձերմկած, խօսելէն, խնդրէն, անցաւ իր առջեւէն: Ասոնցմէ մէկը երկայնահասակ ու վտիտ, կանգ առաւ, վասիլիէվի աշքերուն մէջ նայեցաւ շեշտակի և գինեհոտ ձայնով մը, բաւաւ:

— Դուն մենէ՞ ես: Տիրեր ես, եղբայր: Հա՛, բայց հոգի մի՛ ըներ, եղբայր: Զուարձացի՛ր: Քալէ՛: Տիրել չկայ:

Վասիլիէվը ուսերէն բռնած, իր պալ և թրջած պետք իները գրաւ անոր երեսին: Յետոյ՝ սահեցաւ, երերուկաց, և երկու ձեռքերը օդին մէջ երկարեց, պոռաց.—

— Շիտակ չկենաս, ա՛յ տղայ: Ինչո՞ւ գետին կ'իյնաս:

Եւ, ծիծագուն, գնաց իր ընկերներուն միանալ: Երժշտական քառուին մէջէն, նկարիչը գոռաց:—

— Արգիլուած է կիները ծեծել: Ես այդ մէկը չեմ թոյլատրեր ձեզի: Սատանան տանի բոլորդ ալ: Սրիւկաներ:

Բժշկութեան ուսանողը երեւցաւ դրան առջեւ:

Չորս գին գիտելով, ան նշմարեց Վասիլիէվը և մտատանջ, ըստ անոր:

— Դուն հո՞ս ես: Ինձի նայէ՛: Խօսքս վկայ: Եէկօրին հետ ոչ մէկ տեղ կընանք երթալ: Ի՞նչ զարմանալի մարդ: Ես զինքը չեմ հասկնար: Երկար բարակ խնդիրներ կը յարուցանէ: Կը լսե՞ս: Եէկօ՛ր, Եէկօ՛ր, պոռաց ան: Վերը, նկարիչին սուր ձայնը կը կրկնէր.—

— Ես պիտի չթոյլատրեմ ձեզի կիները ծեծել:

Ծանր ու խոչոր բան մը գլորեցաւ սանդուխէն վար: Նկարիչն էր որ թաւագլոր վար կ'իյնար: Երեւցածին նայելով, պէտք էին զինքը դուրս նետած ըլլալ: Ան ոտքի ելաւ, գլխարկը թօթվեց, և զայրացած գէմքով, բռունցքովը վերը կեցած մէկու մը սպառնալով պոռաց:—

— Անհաւատնե՞ր: Սպաննիչնե՞ր: Սրիւնարբու մարդիկ: Ես պիտի չգեիմ ձեզի որ ազատ համարձակ գործէք: Տիկը ու զինով կին մը ծեծել: Ա՛խ...

— Եէկօ՛ր... Ասդին, Եէկօ՛ր... սկսաւ աղաչել բժշկութեան ուսանողը: Կ'երդնում որ ուրիշ անդամ ալ հետ գուրս պիտի չ'ելլեմ: Պատուոյս վրայ կ'երդնում ասիկա:

Նկարիչը հանդարտեցաւ տակաւ առ տակաւ և բարեկամները իրենց տուներուն ճամբան բռնեցին վերջապէս:

Բժշկութեան ուսանողը սկսաւ երգել:

Հակառակ կամքիս, գէպի ափունքն այդ խաւար, կը տանի զիս ուժ մ'անձանօթ...

Զրադացն ահա'...

ու նկարիչը գոռաց. —

Փլատակ է գարձեր:

— Ի՞նչ ձիւն: Սրբուհի՛ Մարիամ, ըսաւ ան: Կրիշա՛, ինչո՞ւ մեկնեցար: Դուն վախկոտ մըն ես, դուն կին մըն ես, ո՛չ աւելի ո՛չ պակաս...

Վասիլի՛կ կը հետեւէր իր բարեկամներուն և կը ռակէն գիտելով զիրենք, կը խորհէր:

«... Երկուքէն մէկը... կամ այն է որ մարդկութիւնը կը չափազանցէ պոռնկութիւնը չարիք մը համարելով, և կամ, եթէ իրօք չարիք մըն է ան, քանի որ ընդունուած իրողութեան մը տեղը կ'անցնի, իմ երկու բարեսիրտ բարեկամներս, թերթերուն մէջ տեսնուած, սարուկի տէրեր են, բռնակալներ, կեղեքիչներ, մարդասպաններ:

Հիմա, անոնք կ'երգեն, կը խնդան, յստակօրէն կը դատեն, բայց չէ՞ որ քիչ առաջ քաղցին, տգիտութեան և յիմարութեան շահագէտները եղան: Ես աչքերովս տեսայ զիրենք: Ուրիմն ի՞նչ կ'ընէ այստեղ իրենց մարդկայնութիւնը, իրենց բժշկութիւնը, իրենց նկարչութիւնը: Գիտութիւնը, արուեստը, մեծողի զգացումները այս բոլոր հոգիասպան մարդոց, ինձ կը յիշեցնեն խոզաճարպին պատմութիւնը: Երկու աւագակներ, անստափ մը մէջ մուրացիկ մը սպաննած ըլլալով, կը սկսին ասոր գոյքերը բաժնել իրենց միջնւ, և, այդ առթիւ, ասոր ունեցած պարկին մէջ կը գտնեն խոզաճարպի կտոր մը. — «Ի՞նչ լսւ ինկաւ, կ'ըսէ անոնցմէ մէկը, ո՛ւտենք»: — Ի՞նչ կ'ըսես, կ'ըսէ միւսը սարսափած: Միթէ՞ այդ մէկը կարելի է: Կը մոռնաս որ այսօր ուրբաթ է:» Եւ չեն ճաշակեր: Սպաննելէ յետոյ, անոնք

կը մեկնին, վստահ թէ պահեցողներ եղած էին: Բարեկամներս ալ, նմանապէս, մէկզմէկու ետեւէ կիներ ծախու առնելէ վերջ, լաւով կը մեկնին արուեստագէտ և գիտուն անուանելով իրենք զիրենք...»

— Ինձի նայեցէ՞ք, ըսաւ ան կոշտորէն և զայրոյթով, ինչո՞ւ հոս կուգաք: Արդեօք դուքս, Բայց չէ՞ք ըմբռներ որ ահաւոր բան է ատիկա: Աստուծոյ սիրոյն ըլլայ, արթնցէ՞ք ու խորհեցէ՞ք... Զեր բժշկութիւնը կ'ըսէ թէ այդ կիներէն իւրաքանչիւրը կը մեռնի, գեռահաս տարիքի մէջ, կամ հիւծախտէ և կամ ուրիշ ու եւ է ախտէ մը: Արուեստը կը հաստատէ նոյնպէս որ ան պէտք եղածէն շուտ կը մեռնի: Անոնցմէ իւրաքանչիւրը կը մեռնի անոր համար որ իր կեանքի ընթացքին, միջին հաշուով, կը հիւրընկալէ ու կը գոհացնէ հինգ հարիւր մարդիկ: Հինգ հարիւր հոգի կը մեղնեն անոնցմէ մէկը միայն: Եւ դուք մաս կը կազմէք այդ ամբոխին: Եթէ դուք երկու հարիւր յիսուն անգամ հոս կուգաք և կամ ասոր նման ուրիշ տեղեր, պարզ է թէ, երկուքդ մէկ, կին մը սպաննած կ'ըլլաք: Բսածս բաւական չէ: Եւ ահաւոր չէ՞ միանգամայն: Երկու, երեք կամ հինգ հոգիով անասնացած և քաղցած կին մը սպաննել: Ա՛խ, Աստուծած իմ, միթէ՞ սարսափելի բան չէ ասիկա:

— Զարուերի բան է, համաձայնեցաւ բժշկութեան ուսանողը: Բնականաբար, անիրաւ ենք, բայց դուն կը մոռնաս ընկերական պայմանները: Բոնի չենք կրնար ամուսնանալ, ի՞նչ պէտք կայ պարապ տեղը խօսելու:

— Խնդիրը երթալ և ամուսնութիւն փնտուելուն մէջ չկայանար: Դուք խոյս կուտաք ծախս չ'եղող սէրէն որովհետեւ անիկա կը պարտազրէ որոշ պարտականութիւններ: Տգել բան է ատիկա: Ամօթ է:

— Գիտէի, ըսաւ նկարիչը յօնքերը պոստելով,

գիտէի որ այս այսպէս պիտի վերջանար: Պէտք չէինք այս ապուշին, այս տխմարին հետ միանալ: Դուն հիմա կը կարծես խոչոր խոչոր գաղափարներ ունենալ գլխուղ մէջ: Բայց այդ բոլորը ի՞նչով կը վերաբերի մեղի: Ո՞չ, ինչ որ կ'ուզես ըրէ, բայց հեռու մենէ եթէ գաղափարներով լեցուն գլխով է որ կուգաս: Դուն հիմա ատելութիւնով և գարշանքով է որ կը նայիս ինձի, բայց աւելի լաւ պիտի ընես եթէ անոնց նման քսան ուրիշ տուներ շինել տաս փոխանակ ձեռով ինձի նայելու: Քու նայուածքիդ մէջ շատ աւելի մոլութիւններ կան քան այն փողոցը ուրկէ կուգանք: Եկո՞ւր, Վօլոտիա, սատանան տանի զինքը: Ապո՞ւշ: տխմա՛ր:

— Մենք, մարդիկս, ըստ բժշկութեան ուսանողը, մէկզմէկ կը սպաննենք: Անքարոյական բան է ատիկա ապահովաբար, բայց, ի՞նչ օգուտ որ փիլիսոփայութիւնը ոչ մէկ դարման ունի այդ բանին համար: Մնա՛ս բարով:

Բարեկամները իրարմէ հրաժեշտ առնելով բաժնուեցան: Մինակ մնացած ըլլալով, Վասիլիէվ արագօրէն քաշեց: Ան կը վախնար մութէն, կը վախնար փաթիլ փաթիլ տեղացող ձիւնէն, որ կարծես աշխարհն ամբողջ ծածակել կ'ուզէր իր ճերմակութեան տակ, կը վախնար ցոլացայտներու լոյսերէն որոնք տժգունօրէն կը պլազին: Անիմաստ վախ մը, վատթար ու յիմարական, իր ճիրանին մէջ առաւ անոր հոգին: Երբեմն, անցորդներ գէմը կ'ելլէին և անիկա վեհերոտաբար խոյս կու տար անոնցմէ: Իրեն այնպէս կուգար որ ամէն տեղէ կիներ կը վխտային դուրս, կիներ ու կիներ, աչքերնին իր վրայ սեւեռած...

«Եղա՛ւ . . . ըստ ինքնիրեն. . . Նոպային գալը կը զգամ:»

Տուն հասնելով, Վասիլիէվ, անկողնին վրայ երկընցած, կը կրկնէր գողղղալէն: — Կենդանի՛ են անոնք, կենդանի՛: Աստուած իմ, կենդանի՛ են:

Իր քմայքէն ամէն կերպով մարմնին կուտար ան, մերթ կորսուած կնոջ մը եղբօրը կամ հօրը տեղը գընելով ինքզինքը, մերթ ալ նոյն ինքն այդ կնոջը տեղը, անոր շպարուած այտերովը, և ատիկա զարհուրանքի կը տանէր զինքը:

Իրեն այնպէս կուգար — և կարելի չէ ըսել թէ իրա՞ւ — որ պարտական էր ամէն զնով և անմիջապէս լուծել այդ հարցը զոր սեփականացուցած ալ էր: Ուստի՝ կապուեցաւ ատոր իր բոլոր ուժերովը, յաղթեց իր յուսահատութեանը և, անկողնին վրայ նստած, գլուխը ձեռքերուն մէջ, սկսաւ խորհիլ միջոց մը որով կարելի ըլլար իր այդ օրը տեսած բոլոր կիներն ալ փրկել: Եւ որովհետեւ ան զարգացած էր, բոլոր հարցերուն լուծումի եղանակը ծանօթ էր իրեն: Հակառակ գրգռուած ըլլալուն, ան ուզեց կարգով քննել խնդրին բոլոր մասերը: Ան մտարերեց նախ հարցին պատմականը և այն բոլորը որ այդ նիւթին շուրջ գրուած էր, և, ժամը չորսին, իր սենեակին երկայնքն ու լայնքը քալելով չափչփելէն, ան կը ջանար տակաւին մտարերել փրկութեան այն բոլոր փորձերը որոնք գործադրութեան դրուած էին արդէն: Իր ընկերներէն շատերը կը բնակէին կահաւորուած սենեակներ: — Ասոնցմէ շատեր պարկեշտ ու անշահախնդիր էին և կային նաեւ ուրիշներ որոնք փորձած էին շատ մը կիներ ազատել . . .

«Այդ հազուադէպ փորձերը, կը խորհիր Վասիլիէվ, կարելի է երեք դասակարգի բաժնել: Ոմանք՝ կին մը

իր որջէն դուրս հանելու համար պէտք եղածը վճարելէ վերջ, սենեակ մը կը վարձէին անոր, կարի մեքենայ մը կը գնէին, և կինը կը դառնար կարուհի: Եւ, կամայ թէ ակամամայ, ծախու առնող ուսանողը իր հոմանուհին կը դարձնէր զայն: Ուսումը աւարտելուն, ան կը մեկնէր, և իր հոմանուհին ուրիշ պարկեցա տղու մը կը փոխանցէր, որպէս հասարակ առարկայ մը որ ձեռքէ ձեռք կ'անցնի: Կորսուած կինը կը մնար միշտ կորսւած կին: Ուրիշներ, նոյնպէս, կին մը ծախու առնելէն յետոյ, կը վարձէին սենեակ մը, կը գնէին անխուսափելի կարի մեքենան, և կը սկսէին ա ք գին, խրատներուն և ընթերցանութեան: Կինը կը մնար և կը կարէր այնքան ատեն որ շահեկան ու նոր մնար այդ ամէնը իրեն համար: Յետոյ՝ ձանձրանալով, յանդէտս մեղաւորին, ան ուրիշներ կը բերէր իր տունը, և կամ կը վերադանար հոն ուր մինչեւ ժամը 3 կարելի է քնանալ, սուրճ իմել և լսու ճաշակել: Երրորդ զասակարգին պատկանողները, ամենէն տաքարիւնները և անշահամնդիրներն ըլլալով կ'առնէին յանդուգն ու վճռական քայլ մը, և կ'ամուսնային անոնց հետ: Եւ երբ շնանման անասունը, երես առած, բթացած և աղուաշացած այդ անասունը կը դառնար, ամուսնացած կին, տանտիրուհի և յետոյ մայր, այդ բոլորը հիմնովին փոխելով անոր կեանքն ու գաղափարները, գիւռար կ'ըլլար հին կորսուած կնոջ տիպարը գտնել անոր մէջ: Այս՛, ամուսնութիւնը եթէ ո՞չ միակը գոնէ լաւագոյն դարմանն էր,

— Բայց այդ մէկը անհնարին է, արտաքերեց բարձրածայն վասիլիէվ, ընկղմելով անկողնին մէջ: Պէտք է սուրբ ըլլալ ատոր համար, պէտք է գիտնալ չատել ու չգարշիլ: Ենթագրենք որ բժշկութեան ուսանողը, արւեստիտուն ու ես ամուսնացանք, և ընդունինք որ կիներն ալ իրենց կարգին ամուսնացան: Ի՞նչ եղակա-

ցութեան կը հասնինք: Եղակացութիւնը . . . պարզ է թէ, մինչ անոնք այսակեղ, Մոսկուայի մէջ, պիտի ամուսնանան, Սմոլցնաքի հաշուակալը նոր շարք մը պիտի նետէ մէջտեղ, և այդ շարքը պիտի գայ միւսներուն ձգած պարապ տեղերը լրցնել, Սարաթօվիլի, Նիժնինովկորոստի և Վարչավիոյ աղջիկներուն հետ . . . Եւ դեռ ի՞նչ ընել կօնտօնի հարիւր հազար և Համպուրկի կիները . . .

Լամբարը որուն քարիւղը վառեր ու հատեր էր, ածխացան սառանց Վասիլիէվի ուշագրութիւնը գրաւելու: Ան սկսաւ գարձեալ ման զալ սենեակին մէջ շարունակելով խորհրդածել: Հարցը ուրիշ ձեւով մէջտեղ կը գնէր հիմա: Ինչպէ՞ս ընել որ կորսուած կիներու պէտքը չաեսնուէր այլեւս: Ատոր հասնելու համար, զանոնք ծախու առնող և մեոցնող մարդիկը պէտք էր որ զգային իրեւ ստրուկի վաճառական, իրենց կատարած գերին բովանդակ անբարոյականութիւնը և սարսափին առկէ . . . պէտք էր ուրեմն նախ և առաջ մարդիկը վրկել . . .

«Ատոր համար գիտութիւնն ու արուեստը, կը խորհիք Վասիլիէվ, բան մը չեն կրնար ընել: Որքան բարձրը աստիճանի վրայ եղած ըլլան գիտութիւնն ու արւեստը, անոնք մարդոց ստեղծագործութիւնն են, մեր միեւնոյն ցաւերովը կը տառապին և մեր մոլութիւնները, նախ, անոնց գողը կը ցոլան: Զէ՞ որ զրականութիւնն ու նկարչութիւնը կը շահագործեն մերկութիւնը և ծախու առնուած սէրը: Ու գիտութիւնը չէ՞ որ կը սորվեցնէ մեղի հասարակաց կիներուն նայիլ իրեւ պարզ ապրանք մը՝ զոր հարկ է դարմանել, պակասաւոր ըլլալու պարագային: Բարոյականի հարցերուն մէջ, միակ եթէ մը կայ: — այդ ալ առաքելութիւն է»:

Եւ Վասիլիէվ սկսաւ երազել որ յաջորդ առառուընէ

սկսեալ, Ս . . . փողոցին անկիւնը կեցած, անցորդներուն պիտի ըսէր.—

— Ուր կ'երթաք և ինչո՞ւ: Վախցէ՛ք Աստուծոէ:

Անտարբեր կարապաններուն ուղղելով խօսքը, ան պիտի ըսէր.—

— Ինչո՞ւ այստեղ կը կենաք: Ինչո՞ւ չէք ըմբուտանար, ինչո՞ւ չէք ընդվզիր այս բոլորին գէմ: Դուք կը հաւատաք Աստուծոյ և գիտէք թէ կը մեղանչէք, թէ այս կատարուածներուն համար, մարդիկ գժոխք պիտի երթան: Ապա ուրեմն ինչո՞ւ կը լուք:

Ճիշդ է որ այս կիները օտարականներ են ձեզի համար, բայց չէ՞ որ անոնք ալ ձեզի պէս, հայրեր, եղբայրներ ունին . . .

Վասիլիէվի ընկերներէն մէկը իր մասին խօսելով «տաղանդաւոր մէկն է» ըսեր էր: Զանազան տեսակ տաղանդներ կան, դրական բնմական, արուեստագիտական: Վասիլիէվ առանձնայատուկ տաղանդ մը ունէր, մարդասիրութեան տաղանդը: Սուր և հրաշալի հոտառութիւն մը ունէր ընդհանրապէս մարդկային ցաւի մասին: Ուրիշներուն ձայնն ու շարժութիւնները արտայատող լաւ գերակատարի մը պէս, վասիլիէվ գիտէր իր սրբին մէջ փոխադրել ուրիշին ցաւը: Ան կ'արտասուէր ուրիշին լացը տեսնելով և հիւանդի մը քով, կը դառնար հիւանդ ու կը հեծէր: Եթէ բռնութիւն մը գործըւէր իր ներկայութեանը, իրեն այնպէս կուգար որ այդ մէկը իր մարմնին վրայ կը գործուէր: Լաճի մը սրտին պէս, կը բարախէր իրը, բայց երբ իրը բարախէր ան ուրիշներուն օգնութեան կը վազէր: Ուրիշներուն ցաւը կը զայրացնէր, կ'արթնցնէր, կը յուսահատեցնէր զինքը:

Իր ընկերը իբաւացի՞ էր արգեօք: Զգիտեմ, բայց, երբ հարցը լուծուած ըլլալ կարծեց, անոր զգացումը ներշնչումի կը նմանէր մասնաւորապէս: Ան արտաւեց, խնդաց, և յաջորդ օրը ըսելիք խօսքերը կրկնեց

բարձրաձայն: Բուռն սէր մը զգաց ան այն բոլոր մարդոց հանդէպ որոնք զինքը մտիկ պիտի ընէին և իր շուրջը խմբուած, Ս . . . փողոցին անկիւնը, պիտի քարոզէին: Ան սկսաւ նաև նամակներ գրել և երգումներ տուաւ ինքնիրեն:

Այդ բոլորն ալ նոյնպէս կը նմանէր ներշնչումի, անով մանաւանդ որ երկարատեւ չէր: Վասիլիէվ շուտով յոգնեցաւ, և երբ գարձեալ սկսաւ հարցին վրայ խորհրդածէլ և ուրիշ ձեւով մը զայն մէջտեղ դնել: ան կորսնցուց իր բովանդակ ողջամտութիւնը:

Ինչպէս երկրիս վրայ լեռները ծանր կը կշռեն, նոյնպէս ալ կօնտօնի, Համպուրի և Վարշավիոյ կիները իրենց զանգուածովը ծանր կը կշռէին իր վրայ: Վասիլիէվ, ջախջախուած, ինքզինքը կորսնցուց: Եւ հասկցաւ որ խօսելու ձիրքը կը պակսէր իր մէջ, հասկցաւ որ վատասիրտ էր և վախկոս, թէ անտարբերները պիտի չ'ուցէին զուցէ մտիկ ընել զինքը և ըմբռնել իր խօսքերը, (մանաւանդ որ վեհերու և զանցառելի իրաւաբանական ուսանող մըն էր երեք տարիէ ի վեր) և թէ վերջապէս ճշմարիտ առաքելութիւնը չէր կայանար միայն քարոզներու մէջ, այլ և զայն պէտք էր գործնականպէս կիրարկիլ:

Երբ լոյսը բացուեցաւ և կառքերը սկսան շրջադաշիլ փողոցին մէջ, Վասիլիէվ, տիվանին վրայ ընկողմանած, աչքերը պիշ, ո՞չ կիներուն վրայ կը խորհէր այլեւս, ո՞չ այլերուն և ոչ ալ առաքելութեան վրայ: Իր բոլոր ուշը գարձուցեր էր իր հոգեկան տառապանքին: Բթացած ցաւ մըն էր ան, անպարագիծ, աննիւթ, որ կը նմանէր անձկութեան, գերագոյն աստիճանի սարսափին և յուսալքումին: Վասիլիէվ անոր բոյն զրած տեղը կարող էր ցոյց տալ, և կուրծքին մէջ, սրտին ներքեւ: Բայց այդ ցաւը ոչ մէկ բանի հետ կարելի էր բազգատել:

Ատենօք ան ուժգին ցաւեր ունեցած էր ակռանեւ բէն, ինչպէս նաեւ շարփատապ մը և ջղացաւեր, բայց բաղդատմասի ասոր, անոնք ոչինչ էին: Երբ հոգին կը տառապէր, կեանքը դժուգակ կը թուէր իրեն: Յիշելով հիմա՝ իր գրած ընտիր աւարտածառը, սիրած անձերը, կորած կիներու փրկութիւնը, այն բոլորը, վերջապէս, որ գեռ քանի մը ժամ առաջ կը սիրէր, և կամ այն բոլորը որոնց հանգէպ անտարեր մնացած էր, Վասիլիկէվ անհունօրէն կը զայրանար: Կառքերուն աղմուկը, նըրբանցքին մէջ սպասաւորին երթեւեկը և օրուան լոյսը նոյնպէս կը զայրացնէին զինքը: Եթէ մէկը իր աչքերուն առջեւ գիտութեան գործ մը, կամ ահաւոր բռնութիւն մը ըրած ըլլար, մէկն ու միւսը հաւասարապէս յոսի տպաւորութիւն մը պիտի գործէին իր վրայ: Իր զիսուն մէջ ծուլօրէն ժուռ եկող բոլոր մտածումներուն մէջ, երկուքը միայն չէին զայրացնէր զինքը: Մէկը այն էր որ ուզած վայրկեանին կարող էր ինքինքը սպաննել և միւսը այն էր որ նոպան երեք օրէ աւելի պիտի չտեւէր: Ան երկրորդը փորձառմւթեամբ դիտէր:

Քիչ մը ատեն պառկած մնալէ վերջ, ոտքի ելաւ և սովորականին պէս սկսաւ ման գալ, բայց այս անգամ սենեակին քառանկիւնը յարգելով և պատերը քերելով: Անցած միջոցին, ինքինքը դիտեց հայելիին մէջ: Դէմքը տժգուներ էր, նիհարցեր, քունքերը ներս քաշուեր էին, աչքերը լայնցեր էին, սեւեռահայեաց, միթաստուեր ուրիշին ըլլային կարծես, և կ'արտայայտէին հոգեկան անտանելի տառապանք մը:

Ցերեկին՝ նկարիչը գուռը զարկաւ:

— Կրիկօրի՛, հարցուց անիկա, տո՞ւնն ես:

Պատասխան չստանալով, ան սպասեց քիչ մը, մըտաց և բարձրաձայն ըսաւ:

— Տունը չէ: Համալսարան գացեր է, երիցս անզամ անիծեալ տղայ:

Եւ մեկնեցաւ:

Վասիլիկէվ պառկեցաւ անկողնին վրայ և գլուխը բարձին տակ ծածկած, ցաւէն սկսաւ լալ: Ու լացաւ մինչեւ երեկոյ, և քանի արցունքները ուղիսորէն կը թափէին, այնքան ահաւոր կը զառնար իր ցաւը: Արեւմարին ան իր աչքին առջեւ բերաւ իրեն սպասող չարչըրկիչ զիշերը և զարհութելի յուսահատութիւն մը պատեց զինքը: Շուտով հագուեցած, խոյս տուաւ սենեակին, և գուռը, իր ետեւ, մեծաբաց ձգած, փողոց ինչին, կամ աննպատակ և առանց պատճառի . . . Ուր երթալլ կաւ աննպատակ և առանց պատճառի . . . Ուր երթալլ զիփանալով, ան արագօրէն ուղղուեցաւ գէպի Սատօվայան (\*):

Նախընթաց գիշերուան պէս, առատօրէն ձիւն կը տեղար: Զեռքիրը թեզանիկներուն մէջ միսրձած, սարսուալէն, և ինքնաշարժմներուն և անցորդներուն ըրած աղմուկին սրսփալէն, Վասիլիկէվ Սատօվայակն անցաւ Սուխարէվի Աշտարակը և անկէ Կարմիր-Դուռ: Ասկէ՝ գարձաւ Պէսմանայաին մէջ: Մոտաւ կապելայ մը և գաւաթ մը վօսկայ կուլ տուաւ: Այդ ալ չ'եղաւ: Ռազիկուլայի հասած, գարձաւ աջ և մտաւ փողոցներու մէջ զորս մինչեւ այդ օրը չէր ճանչցած իր կեանքին մէջ: Հասաւ հին կամուրջը ուր եաւուզան կը չչէ և ուրիէ Կարմիր-Զօրանոցներու պատուհաններուն լոյսերը կը տեսներին շարան շարան: Նոր զգայութեամբ մը և կամ նոր ցաւով մը իր հոգեկան ցաւը զբաղեցնելու համար, ըրածը չզիտանալով, դողլէն ու լալէն, Վասիլիկէվ իր վերարկուին և զգեստին կոճակները քակեց և իր մերկ կուրծքը տուաւ հովին և խոնսաւ ձիւնին: Այդ ալ, սակայն, իր տառապանքը չկրցաւ պակսեցնել:

Ծոեցաւ, այն ատեն կամուրջին յենարանէն վար և գիտեց եաւուզան, սեւ ու մոլեկնած և ուզեց զլիսու վրայ նետուիլ անոր մէջ, ո՛չ թէ անոր համար որ կեանքէն կը գարշէր կամ անձնասպան ըլլալ կ'ուզէր, այն գոնէ, իր ցաւին տեղ նոր մը գնելու համար:

(\*) Պարտէզներուն փողոցը:

Բայց սեւ ջուրը, մթութիւնը, անմարդի և ձիւնապատ ափունքները ահազդեցիկ էին: Սարսուռ մը պատեց զինքը, և Վասիլիէվ հեռացաւ այդ տեղէն:

Կարմիր Զօրանոցներուն պատերը քերեց, երկար, յետոյ վերադարձաւ, իջաւ ծառերու պուրակի մը մէջ, և, ատկէ, կրկին կամուրջին վրայ ելաւ:

«Ո՛չ, խորհեցաւ ան, պէտք է տուն վերադառնամ, տուն վերադառնամ... ինձի կը թուի թէ տունս աւելի հանգիստ կ'ընեմ...»

Եւ տուն եկաւ... Սենեակէն ներս մտաւ, վայրենաբար քաշեց հանեց գլխարկն ու վերարկուն իր վրայէն, սկսաւ պատերը քերել կրկին, և մինչեւ առառ քալեց, առանց յոդնելու:

7

Երբ, յաջորդ առաւօտ, բժշկութեան ուսանողն ու նկարիչը եկան զինքը տեսնելով, ան ժուռ կուգար դեռ, շապիկը պատռած, ձեռքերը խածուտուած, և տառապանքէն կը հեծեծէր:

— Աստուծոյ սիրոյն ըլլայ, սկսաւ ան հեծկոտալ բարեկամները տեսնելով, տարէ՞ք ինձի ձեր ուզած տեղը, ըրէ՞ք ինչ որ գիտէ՞ք, բայց, Աստուծոյ սիրոյն ըլլայ, ազատեցէ՞ք զիս շուտով, այլապէս ինքզինքս պիտի մեռնեմ:

Նկարիչը տժգունեցաւ և խելքը կորանցուց: Ուսանողը մազ մնաց որ սկսէր արտասուել, բայց խորհելով որ բժշկները, ամէն պարագայի մէջ, պէտք են իրենց պաղարինութիւնն ու լրջութիւնը պահել, ըստ պաղօրէն:

— Զղային տագնապ մըն է ունեցածք: Ոչի՞նչ է: Բժիշկին երթանք իսկոյն:

— Ուր որ կ'ուզէ՞ք: Բայց, Աստուծոյ սիրոյն ըլլայ, շո՛ւտ:

— Մի՛ բորբոքիր: Զսպուէ՛ քիչ մը...

Նկարիչը եւ ուսանողը իրենց դողդոջուն ձեռքերով հագուեցուցին և տարին ինքը:

— Միքայէլ Սէրկիէջը վաղուց ի վեր քեզի հետ ծանօթանալ կ'ուզէ, կ'ըսէր բժշկցուն: Շատ բարի մարդ մըն է ան և խիստ զարգացած: 82ին անցուցած է իր քննութիւնը և այսօր, բազմաթիւ յաճախորդներ ունի արդէն: Ան ընկերոջ մը պէս կը վարուի ուսանողներ բուն հետ:

— Շո՛ւտ... շո՛ւտ... կը կրկնէր Վասիլիէվ:

Միքայէլ Սէրկիէջ, խարտիշաներ, զիրուկ բժշկչկ մը, բարեկիրթ, լուրջ և պաղ ձեւով մը ընդունեց բարեկամները:

— Մէյէրն ու նկարիչը ձեր հիւանդութեան մասին խօսած են արդէն ինձի, ըստ ան Վասիլիէվը գիտելով խորասոյզ նայուածքով մը: Շատ երջանիկ եմ ձեզ ծառայելու կոչուած ըլլալուս համար: Ուրեմն ի՞նչ կայ, նստէք, կ'աղազեն:

Մէծ թիկնաթոռի մը մէջ տեղ տուաւ և սիկառէթի տուփի մը ներկայացուց անոր:

— Ուրեմն... սկսաւ ան ծունկերը շփելէն... Գանք իրողութեան... Քանի՞ տարեկան էք:

Եւ այսպէս հարցումներ ուզեցէց և բժշկութեան ուսանողը անոնցմէ ամէն մէկուն պատասխան մը տուաւ: Հարցուց թէ հայրը մասնաւոր հիւանդութիւն մը ունեցած էր, թէ շատ կը խմէ՞ր, թէ նկարագրով անգութ եղած էր թէ ուրիշ ո և է յատկանշական արտակարգութիւն մը ունեցած էր... Միեւնոյն հարցումները կրկնեց նաեւ անոր հօրեղբօրը, մօրը, քոյրերուն և եղբայրներուն համար Եւ իմանալով որ անոր մայրը շատ գեղեցիկ ճայն ունեցած էր և երբեմն ալ բեմ ելած, ան յանկարծ գրգռուած վիճակով մը հարցուց անոր:

— Ներողութիւն, բայց կրնաք ինձի ըսել որ ձեր

մայրը բեմական արուեստի մասին բուռն սէր մը կը  
տածէ՞ր թէ ոչ:

Քսան երկար վայրկեաններ անցեր էին: Վասիլիէվ  
նեղարտեր էր այլևս անոր ըլլայ շարունակ ծունկերը  
շիելու անդադար աշխատանքէն, ըլլայ անոր հարցում-  
ներէն որոնք միշտ միեւնոյնն էին:

Որչափ որ ձեր ըրած հարցումները կը հասկնամ,  
ըստ ան, գուք կ'ուզէք հիւանդութեանս ժառանգա-  
կան ըլլալը հասկնալ, այնպէս չէ: Լա՛ւ ուրեմն, իմ  
հիւանդութիւնս ժառանգական չէ:

Բժիշկը՝ քիչ յետոյ, հարցուց թէ Վասիլիէվ, չա-  
փահասութեան շրջանին, ծածուկ մոլութիւններ, բար-  
կութեան նոտաններ, արտասովոր երեւոյթներ և բա-  
ցառիկ տոփանքներ ունեցե՞ր էր բնաւ, թէ զլսուն  
հարցուածներ ստացե՞ր էր: Կարելի է, արդարեւ, (և  
ատիկա առողջութեան միաս մը չըերեր) բարեխսիզն  
բժիշկներուն իրենց յաճախորդներուն ըրած հարցում-  
ներուն կէսին չպատասխանէլ, բայց Միքայէլ Սէրկիէչ,  
բժշկութեան ուսանողն ու նկարչը այնպիսի խոժոռ  
դէմքեր առեր էին որ եթէ Վասիլիէվ իրեն եղած հար-  
ցումներուն մէկ հատին չպատասխանէր, ամէն բան  
կորսուած էր: Բժիշկը՝ իր ստացած պատասխանները  
կ'արձանագրէր յուշատեարի մը մէջ, ո և է նպաստակ  
մը հետապնդելով անկասկած: Իմանալով որ Վասիլիէվ  
ընական պատմութեան զասերուն հետեւած էր և իրա-  
ւագիտութիւն կ'ուսանէր, բժիշկը սկսու մտմտալ...

— Անցեալ տարի, ըստ բժշկութեան ուսանողը,  
զմայրելի աւարտածառ մը գրեց....

— Ներողութիւն ըստ բժիշկը մէկ այտովք  
միայն ծիծագելով, մի՛ բնդմիջէք զիս... այդպիսո՞վ  
չեմ կրնար ինքնամփոփուիլ... Այս' բնական է ատիկա  
իր որոշ գերն ունի ուշաթափութեան մէջ: Մտաւորա-  
կան ստիպեալ աշխատանք, չափազանցութիւն... Այս',  
այս'... գուք վօտիս կը խմէ՞ք, հարցուց ան Վա-  
սիլիէվին:

— Շատ քիչ անդամ:

Դարձեալ քսան երկար վայրկեաններ անցան:  
Բժշկութեան ուսանողը, կիսամայն, իր կարծիքը յայտ-  
նեց տաղնապին անմիջական զրդագատճառներուն  
մասին, և ըստ թէ երկու գիշեր առաջ, ինք, նկարիչն  
ու Վասիլիէվ Ս... փողոց գացեր էին:

«Անոնք կը մոռնան թէ ինչո՞ւ հոս բերած  
են... խորհեցաւ Վասիլիէվ: Տունս աւելի հանգիստ էի  
քան այստեղ... պիտի մեկնիմ:»

Անտարեր շշշը և զսպուած զուարթութիւնը՝  
որոնցմով իր բարեկամներն ու բժիշկը կը խօսէին կի-  
ներու և Ս... փողոցին մասին, ծայր աստիճան գարշելի  
տպաւորութիւն կը ձգէին իր վրայ:

— Բժիշկ, ըստ ան անբարեկիրթ չըլլալու հա-  
մար ինքինքին վրայ ակնյայտնիօրէն իշխանութիւն  
բանեցնելով, միակ բան մը, կ'աղաչեմ: Պոռնկութիւնը  
չարի՞ք մըն է թէ ո՞չ:

— Սիրելիս, պատասխանեց բժիշկը, շատոնց ի  
վեր այդ հարցը լուծած մէկու կերպարանքն առնելով,  
ո՞վ կը տարակուսի այդ մատին: Ո՞վ:

— Դուք հոգերո՞յժ էք, հարցուց կոչտ կերպով  
Վասիլիէվ:

— Այս', պարոն:

— Թերեւս, ըստ Վասիլիէվ ոտքի ելելով և մեծ  
մեծ քայլերով սենեկակին մէջ ման գալով, թերեւս բո-  
լորդ ալ իրաւունք ունենաք: Բայց այդ բոլորը ինծի  
զարմանալի կը թուի: Մեծ եղելութեան մը տեղ կը  
գնեն իմ երկու համալսարաններ յաճախելս ու մինչեւ  
ամպերը կը բարձրացնեն զիս աւարտածառ մը գրած  
ըլլալուս համար, որ պիտի մոռցուի ու մէկ կողմէ  
նետուի երեք տարի վերջը, բայց որովհետեւ հոգիս կը  
տուայտի, որովհետեւ չեմ կրնար ինկած կիներուն  
վրայ խօսիլ այնքան՝ որքան անտարբերօրէն պիտի  
խօսէի սա՛ աթոռներուն համար, կը խնամեն, յիմար  
կ'անուաննեն և կը մեղքնան ինծի:

Վասիլիէվ, յանկարծ, անհանդուրժելիօրէն գութ  
մը զգաց ինքզինքին համար և սկսաւ լալ թիկնաթոռի  
մը վրայ իյնալով: Երկու գիշեր առաջ տեսած բոլոր  
մարդիկը անցան իր երեւակայութեան առջեւէն:

— Կենդանի՝ են, կենդանի՝ են, ըսաւ ան, գլուխը  
յուսահատօրէն ձեռքերուն մէջ առած: Եթէ ես սա՛  
լամբարը փշրէի, ցաւ պիտի պատճառէի ձեզի, իսկ  
այնտեղ լամբարներ չեն, այլ մարդկային արարածներ,  
կենդանի արարածներ:

Բարեկամները հարցապնդող ակնարկ մը նետեցին  
Բժիշկին վրայ:

Բժիշկը՝ Վասիլիէվի արցունքներուն, յուսահատու-  
թեան ու խօսքերուն շարժառիթն ու իմաստը կատա-  
րելալէս հասկցած ըլլալու ձեւ մը առած, և այդ հար-  
ցին համար ինքզինքին մասնագէտի հովեր տալով,  
մօտեցաւ Վասիլիէվի, և անխօսուկ, կաթիլներ տուաւ  
անոր խմելու համար: Յետոյ՝ երբ երիտասարդը հան-  
գստացաւ, հանուեցուց զինքը և տեսակ մը կարկինով  
անոր մորթին զգայնութիւնը չափչիեց:

Բժիշկին գէմ ունեցած զայրոյթը, ինչպէս նաեւ  
ինքզինքին և իր արցունքներուն համար զգացած  
գութը լաւարար ազգեցութիւն մը ունեցան Վասիլիէվի  
համար: Բժիշկին տունէն մեկնած ատեն, ան մինչեւ  
իսկ ամօթ զգաց անցուցած տագնապին համար: Կառ-  
քերու ազմուկը այլեւս չէր զայրացներ զինքը, սրտին  
տակ ունեցած ծանրութեան լուծը կը թեթեւնար, կը  
հալէր... Ան ձեռքին մէջ ունէր երկու գեղագիրներ, —  
մէկը ժայռուկ կը սահմանէր, իսկ միւսը մօրֆին: Ան  
անոնցմէ գործածեր էր արգէն:

Վասիլիէվ պահ մը կանգ առաւ փողոցին մէջ,  
մտմտաց, և իր ընկերներէն հրաժեշտ առնելով, զան-  
գաղ քայլերով համարարաժիշտ համբան բռնեց:

ՀՀ Ազգային գրադարան



NL0316424

Գիշեանուս . . . . .	3 գրանգ
Արտասահման . . . . .	4 "